

## ՊԱՏՄԱԿԱՆ

### ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ ԲԱՐԵՅԻՇԱՏԱԿ

#### S. ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱԴՐԻԱՆԱՊՈԼԵՑԻՑԻՑ

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԵՒ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԲԻՒԶԱՆԴԻՈՆԻ, ԵՒ  
ԾԱՅՐԱԳՈՅՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՍՐԲՈՅ ԱԹՈՌՈՅՆ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ\*

Բարձրաշնորհ

Տէր Յարութիւն Սրբազն Արքապիսկոպոս

և Պատրիարք Առաքելական Ուխտիս

Սրբոց Յակովիքանց

յԵրուսաղէմ

Զկննագրութիւնն Պօդսա Պատրիարքի Բիւզանդիոնի եւ Ծայրագոյն Գործակալի Սրբոյ Արքուոյս, բանի բերանոյ Զերոյ յանձն արարիք ինձ, վատաւիրելով ըստ կարի ի գիր գրաշնչու զայն, սակա պիտամի լինելոյ ի դեպ ժամանակի: Ունկնդիր լեալ օգտակար բանից եւ առաջարկութեան Զերոյ, աներկիմիտ յուսով ձեռն արկի ի գործ, որ եւ ի զլուխ համի զայն օժանդակութեամբ աղօրից Զերոց, առանց ի նկատի ունելոյ զանկարողութիւնս եւ ըգ-իւանդութիւնս. այլ ըստ ներեւոյ ժամանակին պարապել ի մոյն հաւաքեալ ի պատմագրացն ազգիս Խնմրագրեցիր ի լայնածաւոլ դաշտի ի սպիտակ հարսիսի, բաժանեալ զայնս ի մասուն մասուն առ ի դիւրա ըմբռնել եւ ի միտ առնուլ բներերցալց զանցուածն բանից: Զորոյ ամբողջ մաքուր գրութիւնն առաջի նդեալ մատուցանեն զայն Սրբագնութեան Զերոյ յընթերցաւն եւ ի սպարու ու պատշաճ ներօրէնութիւն, քէն տիկար եւ եիւանդ, այլ յարգելով զգ-պարու եւ զիրաւան հեազանդութեան, որպէս պահանջեն օրէնք:

Ուստի ընկալարակ, Տէր Սրբազն, բարեհան կամօֆ զայ դուզնա-  
եայ վաստակ ապիկար գրչիս, ինեի ամնեղապիր վրիպանաց, եթէ սպրդեալ  
իցէ յամգենս ի պատմաս տկարութեան իմոյ. քէն չյուսամ, արժանահայց  
աղօրիւք ձերովք օրինեցէք զիս ի բժշկութիւն հիւանդութեան իմոյ, որոյ  
շատ կարօւիմ:

ԱՍՏՈՒԱՆԱՏՈՒՐ ԵՊՍ. Տէ՛Ր ՅՈՎՀԱՆՆԻՍԻՆԵԱՑ

1898 Մայիս 9

յԵրուսաղէմ

\* Իր շանեկանութեան համար հրատարակութեան կոտ տամի հանգուցեալ Աստուա-  
ծառուր նպա. Տէր Յավհաննիսեանցի Անքայ աշխատութիւնը, որ ցարք անտիպ կը մնար:  
Սրբազնը ենդիմակ էր «Ժամանակագրական Պատմութիւն Ս. Եղուսաղէմք» երկեատոր գոր-  
ծիմ, տպուած Սրբոց Յակովիքանց Տպարամին մէջ, 1890թ:

ԱՄՐ.

## Մ Ա Ս Ն Ա

**ԳՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ**, այր զգօնամիտ եւ խոհական ամենայն գործառնութիւնս իւր, համբաւեալ յէջն պատմագրաց ժամանակին եւ ի պարբերական թերթս աղդին, գորով հմուտ ազգային ներքին եւ արտաքին գործոց ի կրօնականս եւ ի քաղաքականս, ի տնօրինել եւ ի յանձնանել զամենայն գործս ազգաշինութեան, տնօրինելով եւ բարեկարգելով զնոսա զգաստ եւ արթուն մըտօք յօդուտ ազդին, յիշատակ արժանի թողեալ զանմահ անուն իւր ապագայ սերնդոց, զորոյ զհամառօտ կենագրական արդիւնս ի գիր գրոշմեմք աստանօր :

Արդ, Պօղոս վարդապետ միաբանի յնրուսաղէմ ի վանս Սրբոց Յակովրեանց ի ժամանակս Պետրոսի պատրիարքի, եւ ձեռնադրի անդ յաստիճան վարդապետութեան, տուեալ զանձն ի պաշտօն ևեկեղեցականութեան եւ յուսմունքն հայկական զպութեան, զի ըստ սովորութեան բնագաւառին իւրոյ ինքնքն եւս անտեղեակ էր Հայեցի խօսակցութեան եւ ուսման : Մինչ ի զահակալութիւն թէողորոս պատրիարքի անուն սորա մնաց ի լուսութեան, եւ ի սոյն միջոցի զարթեալ իւրեւ ի քնոյ յունական նախանձն ատելութեան սակս ինդրոյ Ս. Տեղեաց եւ ազգային սեփականութեանց : Թէողորոս եղիստ զարժանաւոր մշակն ևեկեղեցու զՊօղոս վարդապետ ի գործ ազգային օպտակար ծառայութեանց, վասնորոյ ըստ ազգաբարելոյ փոխանորդին իւրոյ ի Կ. Պոլիս, պատրաստեալ զամենայն կարեւոր գրեանս յանձն արար Պօղոս վարդապետին եւ ենամ զնս ի ճամապարհ ի ցամաքէ ի Կ. Պոլիս (1806) : Եւ յուղեւորութեան իւրում տապացեալ ի տենդէ փանոնդեցան եւ հասեալ ի Կ. Պոլիս յանձն արար զգրեանս փոխանորդ թէցիրացացի Յակոր եպիսկոպոսին եւ ինքն անկառ ի մահիմ : Եւ նա եցոյց զգրեանս զլիսաւորաց ազդին եւ աղաչէր զնոսա չառնել անտես զինդիրա ազդին, տալ եղծանել դհրովարուակն Յունաց եւ նորոգել ըղ-Հայոց : Զի Յոյնք ի թագաւորեալ քաղաքի անդ շրջեալ զմիստ արքունի քարտուղարաց ննջեալ էին յարքունի գիւտանց զարձանագրութիւնս հին եւ նոր հրովարտակացն Հայոց, եւ նախարարք պետութեանն ուխտիւք եւ երգմամբ զարձեալ էին ի կողմն Յունաց : Խսկ Պօղոս վարդապետ ապաքինեալ ի հիւանդութեանէ իւրմէ, սկսան ընդ փոխանորդին դեգերի ի գրումա մեծամեծաց, ինդրել զնարոս փրկութեան եւ զելս իրաց : Պօղոս վարդապետ թախանձանօք խնդրէր զթուլրալի հրովարտակս յնրուսաղէմէ ընդդէմ հրովարտակացն Յունաց : Այլ միաբանք երկնչէին, զի մի գուցէ ի կորուսա մատնիցի ի ճանապարհին, որպէս լեալ էր յաւորս Եղիսաբերու . որոյ վասն նեղեալ յոյժ յամենայն կողմանց, մնայր Յակորայ Հրաժարի ի պաշտօնէ, եւ Պօղոսի մեկնի ի թագաւորեալ քաղաքէ անտի : Խսկ ազգային երեւելիք յորդորէին զնոսա Համբերէլ ժամանակս իւր, զի ի մին ժամանակի խռովութեամբ լցեալ էր արքունիքն Օսմանեան պետութեան յերեաց անհնազանդութեան նենիչչի կոչեցեալ զօրաց : Ուստի չանդուրեթեալ Պօղոս վարդապետին մեկնեցան եւ զնաց ի Զմիւնիա ի գործ նուրիակութեան իւրոյ, եւ առաքեցան յնրուսաղէմէ Մարկոս եպիսկոպոս եւ Մկրտչէ Վարդապետ Մեղրիկ : Խսկ փոխանորդ Յակոր եպիսկոպոս տաղուկացեալ ի կնճուալի գործոց եւ ի զառնութեանէ ժամանակին, անկառ իւթի ի մահիմ եւ չգտեալ առողջութիւն, կնքեաց զմահանացու կեանըս իւր ի վահքն Խսկիւտարու (1809) : Ազդ արարին զեղելութիւն Յուհաննէս պատրիարք եւ այլք յերուսաղէմ, եւ թէողորոս պատրիարք որոշեաց ի տեղի նորա փոխանորդ իւր զՊօղոս վարդապետ, զնուիրակն Զմիւնիոյ, որ եւ հասեալ էր ի Մխալիճ . եւ գրեաց առ նա հարկեցուցիչ բանիւ փութով հասանի ի

մայրաքաղաքն, ի գլուխ պաշտօնի խրոյ, զի ասէր թէ Դուք աստուածուսոյց էք եւ չք կարստ այլոց խրատու եւ հրահանգի, գոլով տեղեակ կրօնական եւ քաղաքական աղջային անցից : Խոլ նորա թողեալ զառաջին պաշտօն նուիրակութեան հնաս փութանակի ի Կ. Պոլիս, եւ սկիզբն արար խոհական ժողովատիլ եւ դեգերիլ ի դրուս մեծամեծաց ընդ գլխաւորու աղդին : Սակայն ել ընդ առաջ նոցա այլ խոչ եւ արդեք, ուստի հարկադրեցան սպասել ժամանակի եւ պաշտօնէից փոփոխութեան : Եես անցանելոյ ամսօրեայ աւուրց եւ Հորովելոյ ժամանակաց եւ ի տոփելոյ հարկին ատլ աղերսագիր առ արքայն Սուլթան Մահմուտ Բ 500 կրօնաւորաց եւ անցանելոյ աւուրց ինչ, կոչեաց առ ինքն Ռէկ կմի Վաշիս էֆէնտի գերկուս արս ի գլխաւորաց Հայոց խօսել ընդ նոցա ըստ պատշաճի իրաց . զնացին ան ի դուռն Պօղոս եպիսկոպոս առաջնորդ Գրուսայի եւ Պօղոս վարդապետ փիսամբրդն Երուատէմի եւ այլ անձինք չորս ի գասի ժողովրդոց, ուր էին պէյլիկծի եւ մէքթուամի էֆէնտիք : Հարցին ցնոսա եւ ասեն . Զի՞նչ է յանդգնութիւն մեր զի առանց գիսութեան մէր զիր աղաջնաց մատուցանէք առ արքայն, մանձրացուցանէք զնա եւ զմել : Յայնժամ Պօղոս վարդապետ յատաշ մատուցեալ սկսաւ պասմել զամենայն գործու եւ զարարա Ցունաց : Ռէկ էֆէնտին ետ կոչել զատենական թարգմանն (տիպան թէրճմանը) ազգաւ Ցոյն, յոր յուսացեալ էին աղզակիցք իւր, առէ ցնա . Լուր, զի՞նչ ասեն Հայք : Եւ նորա պշուցեալ հայէր այսր եւ նորդ, եւ ոչ կարէր առնել պատասխանի ինչ : Խոլ Պօղոս վարդապետ առաւել համարձակեալ ի բանս իւր անվեճեր պատմէր եւ հաստատէր զանիրաւութիւնս եւ զնենգութիւնս Ցունաց . այլ պէյլիկծի էֆէնտին, արդէն ըրսացեալ ի կողմն Ցունաց, ընդէմէ կացեալ բանիցն Պօղոսի ահաբեկէր զնա եւ ասէր . Անկարէլի է զիտումն մեր, գուք ոչ զիր եւ ոչ արձանապրութիւն ունիք եւ ոչ հրովարտակի հաւանիք : Խոլ Պօղոս զէակապակն պնդէր եւ համարձակ հրապարակէր զդազունիք մէքենայր եւ զգաւաղութիւն Ցունաց : Պատրաստ ենք, ասէր, ի բանս եւ ի մահ, եւ ոչ զալարինք ի թախանձելոյ զարդարասէր թագաւորն, զի զթած է նա եւ ողորմած եւ իրաւամբ տնօրինէ զիրաւունս մեր . եւ այլ սոցին նման բանք իրեւ ժամս երկուս, զի փոխանակ Ցունաց նոքա հակառակին Հայոց, եւ պէյլիկծի էֆէնտին խոկ ասէր . Հնար է զերկու ձեռս հասանել քան զարձանազութիւն Ցունաց ջնջել, զորոյ զգլուխն խոկ երարձ արքայ զինի աւուրց, եւ Հայք մեկնեցան ի ատզիս իւրեաց : Այլ սակայն Ռէկ էֆէնտի կոչեալ զինին յերեւելեաց Հայոց՝ կամերվ ահաբեկէլ զՀայս, ասէ . Մի՛ հետեւիք բանից փոխանորդին ձերոյ, զի մէծամեծ վնասուց տայ պատահէր մեր : Եւ յետ աւուրց ինչ ըստ ծանուցան նորին Ռէկ էֆէնտեայ կերատին չոքան առ նա ի տուն նորին երկորին Պօղոս վարդապետն, ուր մանրախոյդ քննութեամբ տեղեկանայր այրն ի Պօղոսէ ամենայն անցիցն զոր անցուցին Ցոյնք ընդ Հայս : Յայնժամ ի միտ առ Ռէկ էֆէնտին թէ արքար դատարանաւ բառնալ պարտ է զիէնս եւ զէակառակութիւնս երկուց ազգաց :

## Ա Ա Ա Ն Բ

Եւ եղեւ ի ծանուցանեն զայս ամենայն արքային, ել հրաման լինել զատաստան ի Փաշա Գարստի կոչեցեալ տեղին : Որոշեցան արք երեւելիք ի գողմանէ աէրութեան եւ ի Հայոց՝ ընդ որս էր եւ փոխանորդն Երուատէմի, կողմանէ կողմանէ Ցունաց, եւ բագմեցան ըստ կարգէ եւ ըստ աստիճանի, եւ բազմութիւն ժողովրդոց ընդ Ցովկանու, պատրիարքին մնացին ի Հայն Փաշա խանն :

Նիստ առաջին յշ Օգոստոսի. եղեն հարց եւ փորձ եւ քննութիւն վառ նօրէիցն երուսալէմի իւրաքանչիւր ազդաց : Նիստ երկրորդ ի ն Օգոստոսի, նիստ երրորդ յօ Օգոստոսի. յայսոսիկ նիստոն կարի տաժանելի եղեւ քննութ թիմն եւ վէճն : Հայք միայն բանի մաքառէին ընդ Յոյնս եւ ընդ ատենին, առանց ի ձեռս ունելոյ զգաւերական թուղթսն : Ապա Դիոնէսիոս վարդապետ, որ գնացեալ էր անդ, յայտ արար թէ հրովարտակքն պահեալ կան ի գանձարանին տաճարին Ս. Յակովայ : Ի վերայ այսր յայտարարութեան Յովհաննէս պատրիարքն եւ իշխանաւորք ազգին ի 10 Օգոստոսի ամսոյ գրեցին առ Թէոդորոս պատրիարք Երուսալէմի սպառնալիօք եւ հարկեցուցիչ բանիք ստիպէլ զնա ի բաց թողեալ զնոտի կարծիս փութով առաքել զիաթթի չէրի չէրիֆսն Յայս գիր ձեռնարկեալ կնքեցին պատրիարքն, եպիսկոպոսներ եւ իշխանաւորք ազգին : Գրեաց եւ նա ինքն Պօղոս վարդապետ առ Թէոդորոս երկար եւ համոզէր բանիք փութով առաքել զհրովարտակսն . Լաւ իմա' , ասէ, տէր իմ, զի իթէ չէ օրէն ելանել հրովարտակաց յԱթոռոյ, յայնժամ օրինաւոր տեղիք մեր ապօրինի բոնարարին յօնարաց, եւ զինի մահուան հիւանդի գեղ պատրաստել՝ անօգուտ . եւ այլ սոցին նման բանը ստիպողականնք : Ապա կաւան զերկուս սուրբանդակս, եւ եղին ընա զերկուս հաւատարիմ արա, զՔիւրէլի Աբրահամ եւ զկարապետ վանահայրն Խւսկիւտարի եւ արձակեցին յԵրուսաղէմ : Ի հասանել պատզամաւորացն եւ Թէոդորոսի ընթերցեալ ըզգրեան, աճապարեալ պատրաստեաց զ10 Հատ թուղրալի խաթթի չէրիֆ հրովարտակս, էտ նաեւ զիր ի դատաւորէ տեղուոյն, յանձն արարեալ սուբհանդակաց եւան զնուսա ի ճանապարհ :

Ի չորրորդ նստին ի 12 Օգոստոսի, Հայք գիտութեամբ անկան ի ծուռզակս, զի ոչ ունէին օրինաւոր գիրը ի ձեռս իւրեանց, յորմէ համարձակութիւն առեալ Յունաց սկսան խրոխուալ եւ մեծարանելի ի վերայ Հայոց : Հուսկ ուրեմն հասին սուրբանդակքն ի Կ. Պօլիս եւ մատուցին զոսկեզօծ խաթթի չէրիֆ հրովարտակսն առ փոխանորդն Պօղոս վարդապետ, եւ եղեւ ուրախութիւն ի մէջ ազգին :

Ծանուցին արքային, եւ հրամայեաց որոնել զարձանագիրս հին դիւանաց : Ապա կազմեցաւ ժողով մեծ քան զարձինն ի դուռն մեծի զենակետին : Յայսմ նուազի ընկեցաւ Պօղոսի գտանիլի ի դատին ընդ այլ մեծամեծս ազգին, անդ էր նաեւ զարթալցի Դիոնէսիոս վարդապետ կարապետեան, այր բանիքուն, խուեմ եւ ճարտարախօս, եկեալ յԵրուսալէմէ :

Ի նիստն առաջին յՇ Ապրիլի, արք երեւելիք ի Հայոց գտան ի ժողովի 60 եւ վարդապետք 6. եկին եւ Յոյնք բազմութեամբ : Պօղոս վարդապետ ծանուց առենին զգալուսա հրովարտակացն Հայոց : Ի նիստն երկրորդ ի 11 Ապրիլի, Յոյնք մատուցին զհրովարտակն Սուրբան Մահմուտի Առաջնոյ, զոր առեալ էկն ընդ Գրիգոր Եղթարակիր պատրիարքի ի թուին հիմքէթի 1108: Պօղոս գիտէր զրովանդակութիւն նորին : Մատուցին առ Ռէիզ էֆէնտի յընթերցումն, եւ մերձ ի վախճանին լուեաց . ձայն երարձ փոխանորդն Պօղոս վարդապետն եւ ասէ . Ամրող ընթերցցի : Ռէիզն ասէ . Աւա' կատարեցաւ : Կրինեաց անդրէն Պօղոս . Մինչ ի սպառ ընթերցցի, զի գոյ ի գմա հարկաւոր ուսանելիք : Եւ ընթերցեալ աւարտեաց, որոյ ի վերջին տողսն գրեալ էր . Երեք ազգքն Լատինք, Յոյնք եւ Հայք սեփէհական տեղեաց իւրեանց, որպէս յառաջն, նոյնաէս այժմ եւ առ յապայն տիրեսցն : Աստի համարձակութիւն առեալ Պօղոսին առեն . Աւա' հրովարտակն իւրեանց հաստատէ զինդիրս մեր : Կարի սորթացան Յոյնք զի յայտնեցին զհրովարտակն զայն . սպասէին հրամանի արքային, որ ել արտաքս : Զինի տաղտկալի վիճարանութեանց եւ ընդդիմութեանց Յունաց, զորմէ երկար լինի գրել, տուաւ երկու հրովարտակք,

մին Հայոց եւ միւսն՝ Յունաց, որ երկոքեան պարունակէին զմի եւ զնոյն իւմաստու, 1813 ի 13 Դեկտեմբերի:

Մկրտիչ վարդապետ Մեղրիկ կոչեցեալ նստէր յիշմիածին օպասելով վկայականի յԵրուսաղէմի ձեռնադրիկ յեպիսկոպոս։ Եւ իբրեւ ծանոյց զայս Պօղոս վարդապետ Թէոդորոս պատրիարքի, ծանր թուեցաւ յաչս նորա եւ ըսպանայր առուու զկոնդակն նուիրակութեան ի ձեռաց նորա, այլ միջնորդելով Պօղոսի ձեռնադրեցաւ նա յաստիճան եպիսկոպոսութեան։

Յորոշի ի դրանէ արքոնի գործակալաց առ ի գործադրել զհրովարտակն արքայի, որոչն զանիկան եւ զենքերովի տեղիս Հայոց, եւ զթէրի շինուածս այլով հանդերձ ի համարին Ս. Յարութեան, լուեալ զայս Թէոդորոս պատրիարքի եւ գործակալ եպիսկոպոսաց, թափանձէին զգլիաւորա ագզին առաքել ընդ հրավարտակին Պօղոս եւ զիիրնէսիոս վարդապետս եւ զոմանս ի գլխաւորաց ադրին, զի մի գծուարութիւն ինչ ելցէ ընդդէմ գործոյն ի նենգութենէ Եւնաց եւ յայադրեաց տեղուոյն։ Եւ նոքա որոշեցին զՍտեփաննոու եպիսկոպոս եկեալն ի նուիրակութենէ Կարոնյ եւ զիիրնէսիոս վարդապետ։ Փոխանորդ Պօղոս վարդապետն եւ այլք յորժամ իմացան թէ չէ զրեալ ի հրովարտակի ոստիկանին շինել զպակաս տեղիս Հայոց, մասուցին երկուս աղերսագիրս, մին ի Դուռն եւ միւսն առ գենպետն, այլ շահեցան եւ ոչինչ, զի զինի քննութեան գործակալաց յայտնի շինելոց էին այդ ամենայն։

## Մ Ա Ս Ն Գ

Գրեաց Թէոդորոս պատրիարք վասն Պօղոս վարդապետի եւ այլոց ումանց երթալ ի Ս. Էջմիածին եւ արքանի լինիլ առաքելական աստիճանի եպիսկոպոսութեան, սակայն ընդդէմ կազին այս ամիրայք, զի տակաւան չէր ի գլուխ ելեալ գործ Երուսաղէմի եւ Պօղոս էր ի գլուխ գործոյն եւ թեսակեց իշխանաց, որոյ վասն անյամտմ գտանցին տարածամ մեկնի նորա ի քաղաքէն։ Եւ գրեցին առ պատրիարքին զի զկնի հաղաղութեամբ աւարտելոյ զգործնակն, երթիցնեն ի Ս. Էջմիածին, եւ թէոդորոս հաճութեամբ ընկալաւ զիստական խորհուրդն նոցա։

Եւ ի ժամանակին յայսմիկ փիսանորդն Երուսաղէմի կամէր տալ ըղհաշիւն իւր ազդին, զի բազումք բառմբասէին զնս թէ զարդինս Երուսաղէմի ետ յափշտակէլ ամիրայից, մանաւանդ ծախեաց յայն փոխան պարուոց Աղնաւորհան Քեահեայ Կարապետ ամիրայի։ Եւ այնոչս բամբասէին գմեծ բարերան Երուսաղէմի զայրն բարեպատա։ Սակայն գործ Երուսաղէմի չեւ էր աւարտեալ, որոյ վասն մեալ հաշիւն։ Խսկ ի սաստիկանալ բամբասանաց, ըստիպեաց զամիրայս Պօղոս, եւ առաջի եղ նոցա զտումար հաշուոց, եւ նոքա խոստացան տեսանել զայն բազմութեամբ։

Հնկեցաւ յաթոռոյն Յովկամնէս պատրիարք Յոյր եւ ընտեցաւ ի տեղ զի նորա Տաթիւեացի Մեղրիկան Արքահամ եպիսկոպոս։ Հրաժարման եւ ընտքութեան գիրն առաքեցին ի ձեռն Պօղոս վարդապետին, և յանձն արարին նմանոր պատրիարքն պահէլ զնս առ իւր մինչեւ զգեցցի վերարկու պատոյ։ Եւ յերեկոյին զնաց Արքահամ ընդ փիսանորդին առ Յովկամնէս, եւ զինի ուրախութեան, ետ ընծառ առաջանի յաջորդին իւր պատուական գորդ մի, զըմբութեան, ետ ընծառ առաջանի մի Զաքարիա պատրիարքի եւ գերկոսին զաւազանս իւր, եւ ինդրեմա անդորր եւ հանգիստ պահէլ զինքն եւ զապասաւոր իւր մինչ ի վախճան։ Զկնի հինգ աւուրց զնացին ի գուռն բազմութեամբ եւ բերեալ նըս-

տուցին զԱրդահամ յաթոռ պատրիարքութեան, որ արտաքոյ է նպատակի մերում :

Աստանօր երկարապատռու գործ Երուսաղէմի, յորս անդադար վաստակէին Պօղոս վարդապետ եւ իշխանաւորք ազգին (Տե՛ս «Պատմութիւն Երուսաղէմի», Հատոր Բ, էջ 275) :

Փոխանորդ Պօղոս վարդապետն ըմբռնեալ ի ժանտախտէ ազատեցաւ ի ձեռն գարմանի թժկաց :

(1813) Թէոդորոս պատրիարք յառաջազոյն գրեալ էր առ փոխանորդ Պօղոս վարդապետն եւ առ իշխանաւորք ազգին զրուոն եւ զանհանդիստ նեղութենէ եւ զծանը հարկապահանջութենէ կուսակալին Դամասկոսի եւ զնենդամիտ չարութենէ քաղաքաբետին Երուսաղէմի Հանգամանօք, որպէս գրեցաք, եւ նոքա ծանուցեալ էին ի պատշաճաւոր տեղիս, եւ պաշտօնեայք Դրան իսկապէս զիտէին թէ քաղցր ակնարկութեամբ Հայի արքայ ի փերայ Հայոց : Եւ ի ժողովի կոչեալ զդործակատար կուսակալին պատուիրեցին նմա գրել, առ տէր իւր գաղաքի բանապատեհ գործոց որ ընդդէմ է իրաւանց եւ կամաց արքայի, եւ թէ հասարակութիւն Հայոց կացեալ յոտին պատրաստ են ժատուցանել առ արքայ զիր աղաչանաց, այլ պաշտօնեայք տէրութեան յուսագրեալ դադարեցին զնոսա, եւ թէ փութանակի առաքել զոտումարն, որը ինչ առեալ է ի Հայոց յերկուց ամաց հետէ, զի ինդրէ արքայ տեսանել զայն, եւ թէ չնեղել զհայս Երուսաղէմի : Զայս ամենայն ակնանտես գրէ Պօղոս վարդապետ առ Թէոդորոս պատրիարքն, եւ ինքն եւս ինարքեաց զոտումարն զոր ինչ առեալ էին կուսական Դամասկոսի եւ քաղաքապետն Երուսաղէմի եւ այլք թէ՝ կանոննեալ եւ թէ՝ անկանոն, նոյնպէս եւ գոտումար նախորդ բդեշխից, զի սահմանեսցի միջասահման ինչ : Եւ նորա պատրաստեալ զայնս առաքեաց առ նա ը 23 Յուլիսի :

Պօղոս վարդապետ փոխանորդն Երուսաղէմի ըստ հրամանի Թէոդորոս պատրիարքի եւ ըստ թեւարկելոյ իւրոց կուսակցաց, յորոց գիխաւորն էր Տիրզեան Գրիգոր Զէլէպի, խոստմամբ ապագայի գնաց յէջմիածին և ձեռնադրեցաւ յաստիճան հպիսկոպոսութեան յԵփրեմ կաթողիկոսէ եւ դարձաւ ուրախութեամբ ի թագաւորեալ քաղաքն. այլ պաշարեաց զնա ցաւ եւ տրումութիւն, զի յառաջազոյն ազգային ժողովի անդ խօսեցեալ էր վասն այցելութեան Երուսաղէմի, այլ չեղեալ համաձայնութիւն ինչ, յամի 1814: Խոկ այժմ ետես զի տարածեալ էր ցաւ Ս. Աթոռոյն ի մէջ ազդին, եւ սկսաւ այնուհետեւ հետեւիլ վասն այցելութեան նորին. բայց զի չեղեալ ինչ օգուտ, զի յառաջազոյն խօսյ տուեալ էր ինքն յէջմիածին ի պատճառու խոռվութեան ամիրայից սակա ոչինչ իրաց զի մի առիթ համարեսցին զինքն, թէպէտ ոմանք ի նոցանէ ուխտեալ էին ոչ ուտել եւ ոչ ըմպել մինչչես սպանցեն Պօղոս : Եւ այժմ դարձեալ եղիս զնոսա ի նոյն կիրա վարակեալ, զի զնա համարէին արմատ զառնութեան եւ շառաւիդ ատելութեան վերընճիւղեալ ի մէջ ազդին, թէպէտ անազան ուրեմն ի միտ առին գոտարամայն կարծին իւրեանց : Զանայր Պօղոս ածել զնոսա ի միաբանութիւն սիրոյ եւ ոչ լինէր հնար, որպէս ուսաւ զպատճառն ի նոցանէ, զի համբաւ ինչ հանեալ էին զՔեահեայ ամիրայէ եւ չարաչար բամբասէին զնա իրը անհաւատարիմ տէրութեան եւ բարեկամ Ռուսաց եւ զպատրիարքն նախարար նորին . զայս արարին զի բարձցեն զնա ի միջոյ, կամ ընկեցեն ի պատույ բարեկամօք եւ ծանօթիւք նորին, այլ ըրիակեցան ի յուոյ իւրեանց : Եւ Աբրահամ պատրիարք Մելիքեան զհետ մտեալ էր հանել յարքունուստ հրովարտակ վասն Եփրեմ կաթողիկոսի, բայց եւ ոչ այս յաջողեցաւ, զի ոչ համարձակէր խորհիլ կամ խօսել ի փերայ այնը . հաստատեցին սինօդ և այն եւս մնաց անգործադրելի : Պօղոս եպիսկոպոս աղաչէր զպատրիար-

քըն իսորհել ընդ գլխաւորս ազգին վասն Աթոռոյն Երուսաղէմի, այլ նորա ոչ մատուցեալ ունկն զնոյն ինքն Պօղոս ասէր պատճառ աւերման Աթոռոյն: Եւ ի հարցանել նորա զվասն էրն, ասէ - Ընդէ՞ր առաքեցեր աստի զԴիոնէսիոս վարդապետ, ո՞ւ զիտէ՝ որքան կաշտոս տուեալ եւ եւ տալ ետուր: Պօղոս ասէ . Աղոյն յզեաց զնա և ամենեքեան զիտէին զդնալ նորա, բայց ոչինչ առացին յայնժամ. ո՞ւ մ, վասն է՞ր տուեալ եւ զվաշան, եթէ այնու եղանակու յշեալ եմ զնա չգիտեմ զպատճառն, յորմէ երեկ թէ նա անդ գողանայ եւ ես ասոս, եւ ընկերութեամբ բաժանեմք զինչ Աթոռոյն: զի եթէ ետո կաշտոս, յարտ է թէ ճարտարապետին եւ Քեահեա ամիրային տուեալ եմ, զի հրամանաւ նոցա գըն նա յԵրուաղէմ, եւ նոքա էին խորհրդակից Աթոռոյն: Այս անցք անցին ի Պատրիարքարանի յերկոյի բռն Բարեկենդանի յետ ընթրեացն: Զայս ամենայն ծանոյց նոցա Պօղոս եւ այլոց եւս եւ չվհասեալ երբեք դեկերէր հանապազ ի գրուն մեծամեծացն զանանել զհնարս ապատութեան Աթոռոյն եւ թէթեւացուցանել զծանը լուծ կեղեքի բռնաւորաց, մինչ պատրաստել տուլ զիր աղաշանաց առ տէրութիւնն եւ արևակս յամենայն ուրեք պատմէր զլուսնդ Աթոռոյն: Եւ պարտատեարք պաշարեալ զնա պահնաջէին զդրամօ եւ նա ոչ գիտէր թէ հւասի հատուցէ: Եւ ոմանք մեղադրէին զնա իբրեւ զշուայլ եւ զանիսնեմ: Աղաշէր Պօղոս գմեծամեծա արձակէլ զինքի ի պաշտօնէն յայնձմանէ, զի լաւ էր ինձ, ասէր, մեռնանել, քան տեսանել զիթոռն յայնպիսի նեմութեան: Այլ նոքա ոչ լսէին, զի անմիաբան էին: Առաջի երկ նոցա զնալ յԵրուաղէմ, եւ եթէ ոչ հանձէին յելմիածին, հրաժարի ի պաշտօնէն, փակել զփոխանորդաբան եւ տալ զրանալին ժողովրդոց: Սակայն Երկնչէր ի հասարակութենէն, զի ամենայն ոք հառաջէր ի կերպայ թշուառութեան Երուաղէմի եւ իշմիածնի: Նմին իրի թողեալ զամենայն ի բաց դշես եղեւ միաբանել զդլիսաւորս ազգին, զի գոնէ սատարութեամբ նոցին մարթացի սանձել զրոնութիւն կուսակալին Դամակոսի, որպէս սկիզբն եղեւ ժողովելոյ նոցա ի տուն ճարտարապետին ի կատարել զնաւակատիս նորակառոյց տան նորին, 1815 Ապրիլի 15:

## Մ Ա Ս Ն Դ

Զիշեալ գլխաւորաց ազգին ի թախանձանս Պօղոսի գումարեցան ի Պատրիարքարան յ՛լ Յոնիսի իսորիլ վասն ապատութեան Աթոռոյն Երուաղէմի: Կոչեցին անդ Պօղոս եպիսկոպոս եւ զՄկրտիչ վարդապետ, եւ զինի բազմադիմէ բանից ասեն: Զէ պարս տալ զայդքան դրամս կուսակալին, թէպէս նա իննդրէ եւ չշիտս ասել բաւ, որպէս սովորութիւն է նոցա: այլ ընդդիմանալ եւ ու տալ ատաւել քան զահմանեան: յանձն առնուլ զառապապան եւ զրոնութիւնն նորին, տագնապիլ, նեղիլ և չարչարիլ համբերութեամբ մինչ չեւ ցմահ ի սէր. Սուրբ Հեղեղ: Եւ ի լսէլ զայդ ամենայն ազգին, համբան կեսցեն բոլոր բառնալ առ արքայ եւ գտանել զնարս ապատութեան Աթոռոյն: ո՞ւ կարէ բառնալ զայդքան ծանրութիւն պարտուց ո՞ւ զլուզ անզամ լքանէ: կուսակալք չկարեն խարքան խստութեամբ տագնապել զվանականս, եթէ տեսանիցէն ի նոսա զարիութիւն ուղւոյ, զի եթէ ունին՝ տացնն ըստ կամաց իւրեամց, եւ եթէ ոչ, ուստի եւ ընդէ՞ր տան, ո՞չ ապաքէն տոկոսարարդ լեռնակուսակ յոլովութիւն պարտուց զուշկութիւն է կործանման եւ կարելիր խոցեալ է սիրա ազգին ի կերպայ այսպիսի թշուառութեան Աթոռոյն, զի տեսանիցն զնա վիրաւորեալ յոտից, զի եթէ ունին՝ տացնն ըստ կամաց իւրեամց, եւ առ զայրոյթ սրտից իւրեանց զկեցեցուցիչ բանիւթ նախատէին զփոխանորդն եղեալ զնա նպաստէ բանից, իբրեւ սրեալ սլաքաց, այլ միանք ամենեցուն խո-

կայր զիրոկութիւն Աթոռոյն . եւ ապա սահմանեցին վարիլ այսպիսի եղանակու . ի գալուտեան կուսակալին տալ միայն զահմանեալուն , որք էին ագայիս , սահմագիյէ , խարան սահմանեալ 4,000 դահեկան իբր ծախս ի չորս նուազս տարւոյն , եւ իքրամիյէ 1,375 դահեկան , որ եհաւ յաւուրս ճէզար փաշայի 25,000 , գոնէ այսուհետեւ զոյն գումար հատուցանել : Խոկ ի բազմանալ վիճանց եւ նեղութեանց ազգ արասցեն ի Կ . Պոլիս , զի նոքա գոտեն զննարս : Ազգ զատուլիրեցին փութով ի ժամանել Մարկոս եւ Յարութիւն եղիսկոպուտաց եւ թարգման Աւետիսին , գրել առ Աթմէօն , Դիոնէսիոս եւ Կարապետ վարդապետս , որք զնացեալ էին յիշմիածին , զի զինի ճեռնադրութեան նոցին յաստիճան եպիսկոպոսութեան աճապարեցեն զառնալ ի թագաւորեալ մայրաքարեն . նոյնակէ առ Գարբիէ եպիսկոպոս նուիրակն Զմիւռնիոյ եւ առ Մկրտիչ եպիսկոպոս՝ Նուիրակն Տփիսոս , Թողեալ գործս իւրեանց փութաց ցեն անդ , զի գլխաւորք ազգին խորհեցեն ընդ նոսա իբրեւ երեւելի գործակալս Աթոռոյն , եւ տնօրինեցեն զօդուտ նորին , բերել յերուաղէմէ զտումար պարտուց , զի առաջի ամենեցուն բացցեն վէրք տան , զի մարթացցն հնարել զօրեղ ապեղանիս : Ակիզըն խորհրդոյն կամեցս Հրաւիրել զնոյն ինքն զթէողորոս պատրիարք , այլ հայեցեալ յալիս ժերութեան նորին՝ ինայեցին ի նա , եւ զի մի վասանդ ինչ դիպեսցի ի պարտատեարց անպատուել զնա իբր փախստական , այլ բաւական համարեցին կոչել զեօթն եպիսկոպոսուն եւ ըդթարգման Աւետիսն եւ զոր ինչ սահմանեցն ի խորհրդեան . լիցի ընդունելի ամենեցուն : Զայս ամենայն գրեալ ժանոյց Պողոս եպիսկոպոս առ Թէոդորոս պատրիարք եւ յորդորէր զնա փութանակի հանել ի ճանապարհ զվարդապետս եւ մի ընդդիմանալ կամաց ազգին , զի մի յիտո կացցեն , յայնժամ չիինի օդնութիւն յոււտեքէ , լինի վտանգն շարաչար եւ խորտակումն մեծ : Ոչ պատրիարքն եւ ոչ ամիրայք գրեցին դիր առ Թէոդորոս , զի տակաւին տիրէր երկպառակութիւն ի միջի նոցա , եւ ոմանք իսկ չկամէին յուզել զինդիրն երուաղէմի , այլ ակամայ կամօք զիջան յայս խորհուրդ 1815 Յունիսի 19 :

Խոկ երեքին վարդապետքն հասեալ յիշմիածին ճեռնադրեցան յաստիճան եպիսկոպոսութեան յեցիրեմ կաթուղիկոսէ : Այլ Արքահամ պատրիարքըն եւ փոխանորդ Պողոս եպիսկոպոս խորհրդով ազգին գրեցին առ կաթուղիկոսն պահել զիինէսիոս եպիսկոպոսն անդ յիշմիածին ի ինամս իւր , մինչեւ կազմեսցի ժողով ի Կ . Պոլիս վասն օգտի Աթոռոյն եւ ապա սահմանեցի զնալ նորա յերուաղէմ : Խոկ Սիմէօն եւ Կարապետ եպիսկոպոսունք մեկնեցան անտի ի 19 Սեպտեմբերի եւ հասեալ ի Կարին դէմ եղին զնալ ուղղակի յերուաղէմ : Լուեալ զայս Պողոսի գրեաց ի Եերիա , ի հասանել գրոյն առանց զայլ եւ այս խորհելոյ զարձուցեն զընթացս իւրեանց ի Կ . Պոլիս , զի մի բամբասեացին իրրեւ զանհանաղանէս , ապա թէ ոչ բռնադատին գալ յերուաղէմէ : Գարբիէ եպիսկոպոս յանձն արարեալ զաշշտօն նուիրակութեան Զմիւռնիոյ Յակոբ փորդապետին , զնաց յերուաղէմ վարել զպաշտօն փոխանորդութեան բառ ակնարկութեան Պողոսի , զի նախորդ նորին Ստեփանոս եպիսկոպոս եւ գոկիհացի Արա կոչեցեալ , վախճանեալ էր 1815 ի 19 Մայիսի : Մկրտիչ եպիսկոպոս Սեղրիէ ոչ կամեցալ մեկնիլ ի Տփիսիսէ եւ երթալ ի կոչն պատճառելով զգործ նուիրակութեան իւրոյ : Եւ յերուաղէմ Մարկոս եւ Յարութիւն եղիսկոպոսունք ոչ կամեցան զնալ , եւ կամ թէոդորոս պատրիարք ոչ եթող զնոսա , այլ առաքեցին միայն զիտարգման Աւետիսն . եւ նորոս հասեալ անդ անկառ ի մահճան ծանր հիւանդութեամբ եւ չտեսել գարման ի թշկաց վախճանեցաւ : Պողոս եպիսկոպոս ընկալեալ զտումար պարտուց Աթոռոյն , զոր բերեալ էր թարգմանն , ինդրէր նաեւ զտումար եկամտից եւ եկեղեցական զարդուց շուշանել ազգին ի գէպ ժամանակի , եւ զայրանայր ի վերայ այնոցիկ որք արհա-

մարդկոցին զհրաւէք նորա եւ ոչ կամեցան գնալ ի քաղաք անդր, որոց վասն ստիպմամբ եւ յորդորանօք եւ երբեմն եւս սպառնալիօք գրեաց երկար առ թէու դորս փութանակի առաքել գնոսս առ ի անօրինել նոքօք զօգուտ Աղդին:

## Մ Ա Ս Ն Ե

**Յայսպիսի ծանրատաղտուկ գործս եւ ի խնդիրս ընկեցին զիլրահամ եպիսկոպոս Մելիքեան ի պատրիարքութենէ եւ ի տեղի նորա ընտրեցին զիլրահանորդն Երուսաղէմի զներիանուազուեցի Պօղոս արքեպոս և 1815 ի 1 Դեկտեմբերի: Սա հասեւեցաւ հանել ի Դրանէ զհրովարտակն Եփրեմ կաթողիկոսին էջմիածնի, այլ գուուարանայր, զի յառուժ նախորդին իւրոյ կնճռեալ էր խնդիրն: Կարգաւորեցին զդործ կուսակալին Դամասկոսի հրամանաւ արքային: Պօղոս պատրիարք կամեցաւ քարձուցանել զառաջնորդութիւն Կիպրոսի ի վերայ Երուսաղէմի, որոյ եւ զհրովարտակն էսոս, որպէս յառաջազոյն Յովանիոս պատրիարք ինդրեալ էր ի Զաքարիա պատրիարքէ Կաղզուանցւոյ: Խոկ Թէոդորոս պատրիարք Երուսաղէմի, որ տարաւ բազմադիմի վշտաց եւ համբեր գառն նեղութեանց եւ տառապանաց իւրոյ անրարի ժամանակի, հասեալ ի բարոք ծերութեան, ալեւորեալ լի աւուրբք հանգեաւ խաղաղութեամբ ի Քրիստոս ի 22 Օգոստոսի 1818 ամի: Եւ յետ այնորիկ ժողովեալ եպիսկոպոսաց եւ վարդապետաց Աթոռոյն գրեցին զիր հանրական առ իշխանաւորս ազդին եւ առ Պօղոս պատրիարք, եւ թախանձանօք խնդրէին զնոյն ինքն զՊօղոս զալ նստել յԱթոռ պատրիարքութեան Երուսաղէմի, եւ կառավարել գմիաբանութիւնն Հայրական սրբով, զի բազում էին երախտիք նորին ի վերայ Աթոռոյն, յեալ պատճառ ազատութեան, շնութեան եւ պայծառութեան: Եւ ապա յաւելուն ասել, զի եթէ Պօղոս անկարելիութիւն ցուցեալ հրաժարեսցի եւ կամ ազդն ոչ կամիցի մեկնել նորին ի Կ. Պոլսոյ, փոյթ մէծ կայցեն զի մի ոք արտաքուստ օտարական եկեալ գահակալեցից, այլովքն հանդերձ: Գումարեցան ժողով մէծ աղդային ի Մայր Եկեղեցին Կ. Պոլսոյ, ուր ընթերցան հանրագորութիւնք միաբանաց Երուսաղէմի, որ վասն ընտրութեսն նորու, պատրիարքի ի 20 Սեպտեմբերի: Եւ ի ժողովիք անդ թողեալ զինդիք պատրիարքութեան, նախ ընարեցին ի միաբանութենէ զարդանաւոր անձին լինի, նորհըրդական, որք էին. Գարբիէլ Եպիսկոպոս փոխանորդ, Մեղրիկ Մկրտիչ եպիսկոպոսարար, Եղիս եպիսկոպոս գարպասընկալ, աւազ թարզման նախկին լուսարար Սիմէօն եպիսկոպոս (քառ ընկեցեալ էլ Պօղոս ի պաշտօնէ), Կառապետ եպիսկոպոս Երուսաղէմացի եւ ծերունի Սեպիանոս վարդապետ: Եւ գրեցին եօթն կանոնական բանն յաւելեալ 12 կանոնական բանից վասն բարուք կառավարութեան Աթոռոյն, եւ բազմակիք զիր մահսերական, եւ ընտրեցին զփոխանորդն Երուսաղէմի զՅակոր վարդապետ Աղչէհիցը իրը փոխանորդ ի կողմանէ ազդին, եղեալ ի տեղի նորա զՄարկոս եպիսկոպոս: Սեկնեցաւ Յակոբ այսոքեւ զրեամբք ի մայրաքաղաք անսի ի Հոկտեմբեր 1, եւ հասեալ յԱթէմի եւ կատարեալ անդ զդործս ընդ կուսակալին եհաս յԵրուսաղէմ 1819 ի 13 Յունվարի: Եւ յետ երկուց աւուրց բացեալ զդեկեանս ընթերցաւ առաջի ամենեցուն, որոշեաց զՍորհրդարանն եւ հաստատեաց զաղցմուիր խորհրդականս, եւ ամենեքան համարնեաւ, համութեամբ ընկալմն զհրաման ազդին, եւ սկսան սրբով եւ յօժարութեամբ հոգալ զՄուրք Աթոռն: Եւ ի նմին ամի վճարեցին 663,000 գահէկանս ի պարտուց: Եւարց Յակոբ վարդապետ վասն ընչեց հանգուեալ պատրիարքին, որպէս պատուիրեալ էին նմա ազդակինք, եւ խորհրդականք պատմեցին նմա մի ըստ միունչ, որպէս արարեալ էին,**

զորմէ գրեցաք: Յեւ կարգաւորելոյ զայսոսիկ գրեաց թախանձանօք Յակոբ վարդապետ առ գլխաւորս ազգին ընտրել զարժանաւոր ոք պատրիարք Աթոռոյն, զի մի ի սպառ նախատեսցի աղքն առաջի օտարաց: Յորդորանօք Պօղոս պատրիարքի իշխանաւորք աղքին գումարեցան ի Պատրիարքարան ի 12 Յուլիսի կարգաւորել զինդիր Երուսաղէմի: Նաի անպատշաճ վարկան դրնտրութիւն Պօղոսի ի պատրիարքութիւն Աթոռոյն Երուսաղէմի, զի կարի պիտոյ էր նա ինքեանց եւ չէր արժան թողուլ նմա զայն Աթոռ: Եւ համակամ հաճութեամբ ընտրեցին զնիկոմիդացի Գաբրիէլ եպիսկոպոսն որ յայնժամ փոխանորդ էր յԵրուսաղէմ, եւ գրեցին առ նա զիր չնորհաւորութեան, ծանուցանելով նմա զընտրութիւն իւր, պահել առ իւր զՅակոբ վարդապետ Լիւսորացի իրը օգնական մինչ ի Զատիկ, եւ ապա տալ վկայական գնալ յէջմիածին ի ձեռնաղըիլ Եպիսկոպոս եւ զառնալ անդէն ի Կոստանդնուպոլիս:

ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ ԵՊՈ. ՏԵՐ ՅՈՒՎԱԱՆՆԻՍԽԱՆՑ

(Եաբ. 1)